

ԼԵԶՈՒ

ԱՆՍՈՒԹՅԱԲՆԵՐԸ ԱՎՍՈՔԵԱՅ

Ճշմարիք, բարին ու գեղեցիկը խնդրել
միակ վայսեանն է մարդու:

Ա. Ս. Տ.

ԽՄԲՈԳԻՌ — ՏԿՐ

Հ. ՍԵՐՈՎԱՔ ՏԵՐՎԱԾԵԱՆ



ՀԱՅՏԵՐԱՎՐ. — ԹԻՒ 10




ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ


Էտխոսական ապացոյց Ասուծոյ զայութեան : — Հայութեան
Չ : — Հայ լեզու՝ հեղեւրոպական այլ ոչ արխական : — Գանգա-
նուանիզ : — Ցուանիզ : — Թուրք լեզուի արժանի : — Հրեայ և
Զիուզ : — Հոգմունի : — Ս. Անայր զայտիկն եւ անդուռու մայրիկն :

Կ. ՊՈՂԻՋ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՇՏԱՍԼԵԱՆ
(Արամեան)

—
1887





Ամսօրեայ ուսումնաբերիս տարեզինն է կանխիկ կէս Օսմանեան ուլիք: Թղթատարի ծախիք վարսուն արծարի դահելան: Առանձինն կը վաճառուի նինջ դահեկանի:

Բաժանորդ գրուիլ ուզողները դիմելու հն առ. Ա. Պիպէռնեան, Պոլիս' Յակոբեան խան, Թիւ 44: Նաեւ Խմբագրութեան անկ եղող գրութիւնն պէտք են ուղղուիլ մի եւ նոյն տեղի Խմբագրին հասցէիւ:

ԵԲՍ.Ս.Խ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՀԱՆԴԻՍ

Ամեն մի զիրքը բաղկանալու և մօսաւորագիւ 200 երեսից ուրածալ դիրմու: Տպագրութիւնն, բուղը և նկարերը լինելու հն շնոր: Բաժանորդագինն է; *երեք* բուրքի:

«ԵԲՍ.Ս.Խ» խմբագրվում է: զործին տեղեակ տնօիններից հետեւալ ծագրով.

Ամենալինաւկան նշանակութիւն ունեցող հասարակական խնդիրներ. վկավիկներ. վիպասանութիւններ. կենսագրական նիւթեր. հանապարհորդութիւններ. տեղագրական, աշխարհագրական և ժողովրդագրական գրութիւններ. բանասեղծութիւններ. բաւոննական գրուածմներ. զիսական յօդուածներ գիւրամասչելի լիզուով ու խմասով. բրակցութիւններ, մասնաւորապէս օսաւելիքեայ հայերի կեանցից. հայ եւ եւրոպական գրականութիւն ու նոցա ներկայացուցիչները. բաղական տեսութիւն. լրագրաց ուրշը. բռնիկա. ազգային յիշաւակարան. լուրեր. յայտարարութիւններ:

Հանդիսին մասնակցում են եւ օսաւելիքեայ անուանի հայ գրագէսներ.

«ԵԲՍ.Ս.Խ» վերաբերեալ ամենայն զործերի մասին պէտք է դիմել Սիմեոն Գուլամիրեանցին. St. Petersbourg. S. Goulamiriantz. Poste Restante.

ԼԵԶՈՒ

ՈՒՍՈՒՄՆԱՐԵՐԻ ԱՄՅՈՒՆԱՅ

ԷԱԽՈՍԱԿԱՆ ԱՊԱՑՈՅՑ ՎԱՅՈՒՏՈՅՑ ԳՈՅՈՒԹԵԱՆ

Աստուծոյ լոկ գաղափարէն իւր դոյութիւնն եղբակաց-
նելու ջանքն՝ հախօսական ապացոյց կը կոչուի, որու սակայն
բանաձեւք այլ եւ այլ են:

Ս. Անսելմոս որ առաջին անգամ նոյն ապացոյցն հնարեց,
այսպէս կը պատճառաբանէ. Մարդու հոգին զԱստուած կը
մտածէ իրբեւ բարձրագոյն եւ կատարելագոյն էակ մը, որ-
մէ աւելի կատարեալ ոչինչ կրնայ մտածուիլ: Իսկ այս գե-
րագոյն էակն որ խորհելի է, ոչ միայն մեր մտաց մէջ՝ այլ
նաեւ անկի: Գուրս պէտք է իրավէս դոյութիւն ունենալ.
վասնզի իրականապէս դոյոզն լոկ մտաւորական գոյակէն գե-
րազանց է: Ուստի եւ բարձրագոյն խորհելի էակն եթէ: միայն
մեր մտաց մէջ գոյութիւն ունենար, խորհելի ամենարարձր
էակը չէր ըլլար, վասնզի կարելի էր տակաւին մտածել որ
նոյնն ոչ միայն մտաց այլ եւ իրականութեան մէջ գանուի
եւ այս վերջինն ստուգիւ գերագոյն էակը կ'ըլլար: Ուրեմն
Աստուած իբրեւ խորհելի գերազանց էակ՝ նաեւ իրական
գոյութիւն պիտի ունենայ հարկաւ:

Ո. Տեքարթ (Քարթեոփաս) նոյն ապացոյցին այս ինչ ձեւը
կուտայ. Ինչ որ առարկայի մը գաղափարին կամ էսթեան
մէջ բովանդակուած կը ճանչնամ պայծառ եւ որոշ, այն ա-
նոր վրայ ճշմարտիւ կայ: Արդ յայտնի կը ճանչնամ որ Աս-
տուծոյ՝ գերազանցապէս խմաստուն, կարող եւ կատարեալ

էակին գաղափարին մէջ գոյութիւնն ի հարկէ բովանդակուած է, այնպէս ի հարկէ ինչպէս եռանկեան բնութենէն է որ իւր երեք անկեանց մեծութիւնն երկու ուղղանկեանց հաւասար ըլլայ : Ուրեմն կրնանք ճշմարտութեամբ պնդել թէ Ս.ստուած կայ :

Լայպնից բաւական չի համարիր ապացուցման երկու յիշեալ ձեւերն, վասնզի հոս ենթադրութիւն մը կայ զոր նախ պարտ է ապացուցանել: Վասնզի ամենակատար էակին գաղափարէն անոր գոյութիւնն այն ատեն միայն կը հետեւի, երբ նոյնն հնարաւոր է: Խոկ այս հնարաւորութիւնն ի յառաջագունէ կրնանք միայն հաւասարեալ (⁽¹⁾) կամ կատարեալ (idea adaequata) գաղափարաց վրայ ապացուցանել, եւ շատ տարակուական է որ կարենանք մենք աստուածային կատարելութեանց վրայ հաւասարեալ գաղափար ստանալ: Սրդ Լայպնից կը կարծէ որ այս գուռարութեան առաջքը կ'առնունք եւ աւելի պարզ կերպով Աստուածայ գոյութիւնը է'ապացուցանենք, երբ չէ թէ գերազանցապէս կատարեալ այլ անպայմանապէս (էապէս գոյող, ինքնագոյ) գոյող էակին գաղափարէն սկսինք: Սրդ իրի մը էութիւնն իւր ներքին հնարաւորութիւնն խոկ է: Ուրեմն էութեամբն խոկ գոյողն, գոյ իւր հնարաւորութեամբն: Ուստի եւ ինքնագոյ էակին հնարաւորութիւնն երբ ապացուցուի, միանգամայն իւր իրականութիւնը է'ապացուցուի: Խոկ այս հնարաւորութիւնն երկրայական չի կրնար մնալ: Վասնզի եթէ ինքնագոյ էակին անհնարաւոր ըլլար, անհնարաւոր կ'ըլլային նաեւ այն ամեն էակիներն որ ինքնին գոյութիւն չունին եւ ընդհանրապէս հնարաւորութիւն բնաւ չըր մնար: Անսայման էակին որովհետեւ հնարաւոր է, ի հարկի ունի գոյութիւնն:

Էախիօսական ապացոյցն իւր ամէն ձեւերով իրապէս ապացուցական ոյժ չունի: Այն գաղափարներն զորոնք ի վերացեալն կամ լոկ տրամաբանօրէն խորհելով կը ստանանք, էակի մը միայն խորհեալ էութիւնը կը բովանդակեն, անոր իրական գոյութիւնը չեն ցուցներ: Գաղափարապէս խորհեալ

(1) Այսպէս կը կոչուին այն գաղափարներն որոնք իւն իւր բովանդակ էութեամբն ըմբռնելի կ'ընեն կամ կը ցուցընեն:

էութիւնն՝ եթէ՛ հնարաւոր եւ եթէ՛ իրական մոտածենք, գաղափարն անով չի փոխուիր : Գաղափարի մը վերլուծութենէն (analyse) չի կրնար ուրեմն հաստատութեամբ հետեւիլ իւր առարկային իրականութիւնն : ինչ որ կարելի է, չի նշանակեր թէ կայ : Խոկ եթէ առարկուի թէ միայն սահմանաւոր իրաց եւ ոչ անսահման էակին վրայ արժէք ունի այս վճիռն, թէ ասոր գոյութիւնն էութենէն անբաժանելի է, եւ թէ Աստուծոյ էութեան գաղափարն իւր գոյութիւնն ալ կը բովանդակէ, — կը պատասխանենք՝ թէ հոս գաղափարն իւր առարկային հետ կը շփոթուի : Արդարեւ Աստուծոյ գաղափարին առարկան, ինչպէս յետոյ պիտի ցուցուի, էակ մըն է՝ որուն վրայ գոյութիւն եւ էութիւն կը միանան, սակայն մեր Աստուծոյ վրայ ունեցած վերացեալ գաղափարն չըներ զմեզ խելամուս որ գոյութիւնն իւր էութենէն անանջատելի է : Մեր գաղափարն օրով զմեստուած իրրեւ ամենակատար եւ հարկաւոր էակ մը կ'ըմբռնենք, աստուածային էութեան վրայ հաւասարեալ (կատարեալ) ծանօթութիւն չի բովանդակեր, այլ ի վերացեալն խորհելով յօրինուած միւս ամէն գաղափարաց պէս՝ սահմանեալ իրին լոկ անունը կը մեկնէ, խոկ առարկական գոյութիւնը չապացուցաներ : Ուստի եւ ներելի չէ՝

Սնսելմոսի հետ կատարելագոյն էակին գաղափարէն եղբակացնել թէ իրօք կայ : Գոյութիւնն որ մենք Աստուծոյ կու տանք՝ զայն իրրեւ խորհելի ամենակատարեալ էակն ըմբռունելու համար՝ միայն խորհեալ է : Եւ եթէ նա ոչ մոտարապէս միայն այլ նաեւ առարկապէս գանուէր, պիտի չունենար այնպիսի կատարելութիւն մը, զոր չկարենայինք նաեւ իւր գաղափարին տալ մտօք : Ուրեմն կատարելագոյն էակն խորհելով եւեթ՝ չենք կրնար երբեք համոզուիլ թէ իրօք ալ կայ :

Տեքարթին սկզբունքն ստուգիւ ընդունելի է թէ ինչ որ իրի մը գաղափարին մէջ բովանդակուի, այն անոր վրայ ճշմարտիւ կայ : Սակայն մեր՝ անսահմանապէս կատարեալ էակին գաղափարին մէջ ոչ առարկական այլ խորհեալ էութիւնն հարկաւորապէս բովանդակուած է, ուստի եւ թէա-

պէս միայն կը հետեւի, այսինքն՝ եթէ անսահման էակ մը իրօք կայ, այն ի հարկէ գոյող է:

Վերջապէս Լայպնից էախօսական ապացոյցին թերութիւնը կը ճանչնայ եւ զայն արդեամբք ուրիշ հիման վրայ դնէ, անպայմանաւոր ինքնագոյ էակին հնարաւորութիւնն ի յետնագունէ (ա posteriori) ընծայեցուցաներով։ Միանգտմայն նորատակին յարմար է ոչ անսահմանաւոր այլ անպայմանաւոր ինքնագոյ էակին գաղափարէն սկսիլ։ Սակայն անսպայմանաւոր էակին գոյութիւնն սպացուցուած չէ տակաւին նաեւ իւր հնարաւորութիւնն հաստատուելն ետեւ. վասնզի հոս ալ անուան մեկնութենէն աւելի ոչինչ կը շահինք, այսինքն թէ՝ Աստուած անպայմանաւոր էակ մըն է, որ՝ եթէ կայ՝ իւր էութեամբ կամ ներքին հնարաւորութեամբն իսկ կայ: — Կարձ, ինչպէս էախօսութիւնն ընդհանրապէս, այսպէս ալ էախօսական ապացոյցն՝ լոկ խորհեղոյն ստհմանէն դուրս չի հաներ զմեզ։ Միայն համաստուածեանին համար, որ եմն ու խորհմն միեւնոյն կը դնէ, ունի նա ապացուցական զօրութիւն :

ՀԱՅԱԿԱՆՔ

Զ.

Որովհետեւ մ ռնգականէն առաջ ս չի կրնար կենալ մեր մէջ, դոնէ մէկ դիալուածի մէջ նախալեզուական Տ էն ծագում առած կը գտնենք զ ձայնն մեր զմիր եւ զմիլ արմատներուն սկիզբն, որոնք սկզբնալեզուին ՏՄԻՇ պարզագոյն արմատին բ ստհմանաստով աճած ՏՄԻՇ ածանցածեւէն բխած են միանգամայն։ Նախալեզուին յիշեալ արմատն իւր պարզական ձեւով ճշդիւ պահուած է Հնդկաց քով, ուր ոչ միայն «Ժըպաթիլ» այլ նաեւ «յափշտակուիլ, յուզուիլ» կը նշանակէ՝ մասնաւանդ զանազան նախողիրներով գործածուած ատեն։ Իսկ ՏՄԻՇ ածանցածեւն հասուցած են մեզի Հռովմայեցիք իրենց միր-օր (զարմանամ, զմայլիմ) բայով, որ սակայն նախաճայն

Տ ՀՅՈՂԸ առւժած է՝ նման արդի լեզուի մայլիլ (սա արաբական լեզու բառին հետ, մեր կարծեաց համեմատ, գործ չունի) եւ յունարէն բազավ (ժպատիլ) բայերուն։ Մենք յիշեալ արմատին նախալեզուեան պարզ ձեւը չունինք եւրոպական դասերաց պէս, որոնցմէ յոյն-իտալական քորք նախաձայն շչողն իսկ կորուսած են, մինչդեռ Գերմանացւոց նման Հայքու զայն պահած ենք հաւատարմութեամբ՝ թէեւ մենք ոչ անվիթար, ինչպէս վերագոյն նշանակեցինք։ Մեր մէջ նոյն ածանցական ՏՄԻ-Ր արմատին լծորդ է նախ՝ զի՞ր որմէ զմրնել (լոռովիլ, յուղովիլ) եւ երկրորդ՝ զմայլել (յափշտակուիլ, յագիլ)։ Վերջնոյն մէջ այ՝ արմատական ի ձայնաւորին ուժաձեւն է, ինչպէս սովոր են կոչել լեզուաքնինք նոյն փոփոխութիւնն, որ կը պատահի այլ եւ այլ քերականական պարագայից մէջ։ — Թէեւ անկարելի չէ, սակայն գրեթէ ոչինչ հաւատականութիւն ունի կարծել թէ զմրիլ եւ զմոյլիլ բայերուն սկիզբը նախդիր ըլլայ զ վասնզի թէեւ յոյն-իտալական դստերք կորուսած են զայն, սակայն գերմանականք պահած են անկորուսուութեամբ հրգ։ smieren, smieien եւ անգղ. smile (ժպտիլ)։

Նախալեզուեան ՏՄ շատ բեղմաւորութիւն կը ցուցնէ հայ հողի վրայ, ուրիէ ծնած են ձ սահմանաստառով ՏՄ-ը ածանցածեւէն մեր միջ եւ մայս արմատներն (օրոնցմէ միջի եւ մայսիլ), զանազան տառափոխութեամբ այլայլած, ուր ձ=զ եւ պ=մ է, փոփոխութիւնք՝ որ այնչափ զարմանք չեն կրնար պատճառել, որովհետեւ արտաքերութեան նոյն գործարաններով կը կտղմաւին։ ձ եւ զ շչող եւ պ եւ մ շրթնական են։ Smid ածանցածեւն ունին լեթացիք smaidit եւ յոյնք բազավ ձեւերով եւ մայսիլ նշանակութեամբ։ Դիտողութեան արժանի կէտ մըն է նաեւ՝ որ երանական լեզուաց մէջ հետք իսկ չունին ոչ ՏՄ եւ ոչ ածանցածեւերն ՏՄ եւ ՏՄ։

ՀԱՅ ԼԵԶՈՒ

ՀԱՏԵԿԱՆ ԱՅԼ ՈՉ ԱՐԻԱԿԱՆ

Ասկէ հինգ տարի յառաջ հայ լեզուիս ազգականութեան յարաբերութեան նկատմամբ կը գրէինք՝ առիթ առնելով թիւր իմացութենէ մը , զոր ունեցեր էր հին Մասիսի խմբագրութիւնը մեր կարծեաց վրայ : Նոյն յօդուտծը դարձեալ կը դնենք՝ զայն պարագայից համեմատ գտնելով : Այսպէս կը գրէինք .

Մենք հայուկան լեզուիս հնդեւրոպական նկարագիրն երբեք տարակուսական չենք թողած եւ ասոր կրնան վկայել մեր ամէն լեզուաքննական հասուածներն , որոնց մէջ հայ բառերը միշտ հնդեւրոպական ազգաց լեզուներուն հետ համեմատած եւ վարդապետած ենք նաեւ որ ասոնց հետ սոսկ կրնան բաղդատուիլ : Սակայն այս մեր հաստատուն համոզումէն⁽¹⁾ չինք պարտաւորիր հայ լեզուն միանգամայն արիական դաւանելու , վասնզի հնդեւրոպականութիւն եւ արիականութիւն հարկաւ միասնական չեն միշտ :

Հնդեւրոպական մայր լեզուն երբեմն խօսող գերդաստանն , ինչպէս յայտնի է մշտնչենապէս չէ նստած խմբովին , այլ տակաւ բազմանալով բաժնուած է զանազան ցեղերու , որոնք յետոյ իրենց մայրենին նախալեզուին համազգի միաձեւ տարրեներն այլապէս գործուծած եւ կերպաւորած են այնպիսի բնական ազգեցութեանց տակ , զորոնք միշտ դիւրին չէ գուշակել թէ ստուգել : Սյս կերպով ահա ծնան հետզետէ զանազան դուստր լեզուք , որոնց ասրբական կամ արմատական նոյնութիւնն թէ եւ անուրանալի , բայց նաև տարբերութիւնն ակներեւ է :

(1) Զորմանապէ է երբ Ա. Մ. Քարաքաշեան Յուլիսի ձոշակին մէջ կը գրէ . Զէ ստուգիւ յայտ թէ Արարատեան , կամ , ընտանի անուամբ , հայ ցեղն արիակա՞ն էր թէ գուրանեան , կամ՝ մերոց դրացեաց Պարսից բանիւ , յԱրեա՞ց թէ յԱստեաց : Վերջինն գէթ ոյնչափ հաւանութեան թուի որչափ առաջինն : — Կը խնդրենք՝ այս վերջին հաւանութեան ապացուցնէ մեջ :

Սակայն նախապատմական գաղթականութիւնն , հնդեւրոպածին լեզուաց յատուկ որպիսութիւններէն գատելով , նախալէս երկու գլխաւոր հատուածով եղած կ'երեւի նախնիքնագաւառէն (որուն տեղն ստուգութեամբ նշանակել դեռ չէ յաջողած դժբախտութեամբ) եւ կրնանք գոնչ հաւտնականութեամբ հաստատել՝ հնդեւրոպատոհմ տղթաց արդի կայանքը նկատելով , որ երկու գլխաւոր ճիւղ ունեցած է նախախական եւ եւրոպական : Այս երկու երէց դուսարներն մայր եղած են յետոյ՝ սլաւական , գերմանական , յունական , լատինական եւ կեղուական , իսկ միւսն՝ պարսիկ , զանդիկ եւ հնդիկ դստերաց , որոնք թէեւ հնդեւրոպական կը կոչուին համօրէն , բայց արխական կ'ըսուի վերջին երեքը միայն : Իսկ զէայն ասիաբնակ , — որ նախ շատ աղքատ ծնած եւ յետոյ օտարին պարգեւներով զարդարուած կ'երեւի — զհայ դուստրըն անուանեալ եւրոպական մայրն արդեօք ծնաւ թէ ասիական : Ասիականին գուստոր համարեցան Հայոց բարբառն եւ ցարդ նոյնպէս կը համարին քանի մը օտարազգի եւ հայազգի լեզուաքնինք , թէեւ չկրցան տալ բնիկ հայ այնպիսի նշաններ , որոնցմով կարենայ իւր ասիականութիւնն այսինքն արիականութիւնն հաստատուիլ . մանաւանդ թէ խարուեցան՝ հայ դստեր սերունդն օտարամուտ բազմաթիւ արիական բառերու վրայէն դատելով⁽¹⁾ :

Բնիկ հայ տարրներն եթէ օտարներէն զատուին , յերեւան կուգայ բնիկ հայ լեզուին էութիւնն , որ ստուգիւ արխական չպիտի կարենայ կոչուիլ բնաւ , այլ պիտի կրէ այնպիսի անուն մը , որով պիտի կնքէ զինք հիմնական քննութեանց ապագայ արդիւնքն : Ահա այս մասնաւոր նպատակը կը դիտենք միշտ մեր լեզուաքննական յօդուածոց մէջ , քննելով հայական լեզուիս տառական օրէնքն ու բառական մթերքն եւ հեռաւոր ու մերձաւոր ազգականութեան յայտարար նշանները ցուցնելով : Այս կերպով յուսանք վերջապէս ճշդագոյն գաղափար մը տալ մեր լեզուին

(1) Ասոնց հակառակ նորսովոյն լեզուագէտք , որոնց մէջ միշտելու յատկապէս արժանի է Հիւպշման , յաջողած են ցացնիկ թէ բնիկ հայ լեզուն թէեւ հնդեւրոպական բայց արիական չէ :

էական սեպհականութեանց վրայ, զոր ճանչնալով կը յաջուղինք նաեւ անոր ազգականութեան աստիճանն ապահովութեամբ սահմանել (1): Արդարեւ ծանրակշիռ խնդիր մըն է այդ, որուն վերջնական լուծումը թէ մեր նախնական ազգային պատմութեան եւ թէ հայախօս (2) կարծուած ուսպագրութեանց վրայ կրնայ բաւական լոյս տարածել:

(1) Հայերէն լեզուին համեմտական գիտութիւնը կը քննէ թէ յիշեալ լեզուն իւր տոմսով էութեամբն ի՞նչ աղքար ունի այլ ազգակից լեզուաց հետ: Իսկ լեզուի մը էութեւնն երեւան կու դայ, եթէ կազմիչ մասերը քննութեան տակ ձգուին: Այս կազմիչ մասերն ինչպէս դիւրին է իմանալ, կը բաղկանան ձայնաւորներէ ու բաղաձայներէ, ինչպէս նաեւ ասոցմէ յօդուած բառերէ եւ այս բառերուն առած այլ եւ այլ ձեւերէն կամ՝ կրած զանազան փոփոխութիւններէն (Հոյովում, խոնարհում, բնակերտութիւն, բառակազմութիւն եւայլ):

(2) Մեր հայրենի գաւառը զարդարող բեւեասպիր արձանագրութեանց վայ քանի մը օտարազգի մամակէտ լեզուալպանք բառական ախիասեցան առանց յաջող ելք ունենալու: Թէ գանուեցան նաեւ այնպիսիք որ երեւակայական ընթերցուած մը հանելով երեւան՝ ուղեցին միամիտներն համոցէ թէ այն սեպամձեւ գրութեանց լեզուն կարգացած եւ հայերէն կրցած են մեկնել: Եւրոպա այն բռնագործիկ մեկնութիւններն ի վաղուց հետէ իրերեւ ցնորական գատապարտեց, բայց ազդայինք չենք գիտեր, ոյս նկատմամբ ցարդ ինչ կարծիք կը տաճէն: Յաջողութիւն ոպասելու աւելի իրաւոնք ունինք այն հայազգի գիտնականնէն, որ բազմամեայ անդուլ աշխատութեամբ ինչք եւ կետնք չէ խնայած այն բեւեասպիր կնճիռը քակելու: Լուս ենք նաեւ որ գրեթէ աւարտած է գործն արդէն, բայց չենք ըմբռներ ի՞նչ պատճառու գործին հրատարակումը կը յապազի: Զենք ուղեր կասկածիկ կանխակալ կարծիք կամ վայրապար երկեւղ մը կասեցնէ հեղինակը լցոյ հանելէ այնպիսի գործ մը, որ սուսպիր հայ հնութեան խոր անդնդոց վրայ կընայ իբրեւ արեգակն ծագիւ եւ լուսաւորել մեր հայ նախահարց նախկին վիճուղը: Թերեւս ինչ ինչ կէտերու վրայ երկանութիւն կամ մթութիւն կամ գուցէ թէ կատարեալ յաջողութեան անվտահութիւն՝ չի համութակեցներ բեւեասպէտն հրապարակ ելլել մասնագէտ աշխարհի տուջեւ: Բայց այդ ալ հաւանական չենք յօժարեր տեսնել, վանդի անշուշու գիտակ է փորձառու գիտնականն, որ բազմագարեան այսպիսի թանձը խաւարը փարատելու ոչ մի այլ բազում պիտոյ են արեգակունք: Ամենով հայ ազգն անհուն շնորհակալութիւն պարտական է միտ իրեն, եթէ այն շօշափեի մթան մէջ նաեւ լոկ կայծ մը յաջողի արձակել, որմէ յետոյ կարելի է ծնանին անթիւ փայլատակունք: Վերջապէս չելք կարծեր որ չդատնուին հայ ընչաւէաք եւս, որ չփութեան ձեռնուու լինել հրատարակութեան այնպիսի գործի մը, որուն յաջողութեան փառքն կիսով չափ իրենց ալ անկ է: Ուրիշն բաջակալութիւն եւ կը փառաւորուին Հայք:

ԴԱՆԴԱՆԱԿԱՆԴ

Պարսիկներն ուրիշ բառերու նման զոր սորվեցուցած են մեզի, այս բառն ալ յետոյ մոռցած են իրենք։ Վասնզի Պարսից ոչ հին, ոչ նոր մատենագրութիւնն եւ ոչ արդի կենդանի բարբառն, եթէ չենք սխալիր, այդպիսի բառ չի ճանչնար ։ Բայց թէ բնիկ պարսիկ է դանդանաւանդ, յայտնի կ'ըլլայ եթէ լուծենք զայն նաև դանդան (ակռա) եւ աւ բանդ (կասպանք) բառերու, որոնք արդի պարսկերէնի մէջ ողջ ամբողջ կը գտնուին առանձինն։ Ուրեմն դանդանաւանդն եթէ ուզէինք հայ բառերով բաղադրել, պիտի ըսէինք առանձնակապ, որով գիւրաւ անոր բուն իմաստը կ'ըմբռնենք։

Առէ զատ նոյն բառին օտարութեան մէկ նշանն ալ է պարսիկ դանդանին բուն հայ լծորդն առանն, որուն հետքոյր լեզուաց նոյնանշան բառերն ալ նոյն են արմատով այլ ոչ ձեւով։ Համեմատէ հնդ. դան, զնդ. դանտան, լիթ. դանժիս, լու. dens, սեռ. dent-is (գլ. dent), գոթ. tanthus եւ յուն. δόούς, սեռ, δδόντος. Այս ամէն քոյր բառերուն մէջ գոթականն արմատական բաղադայնիւն հայամերձ է, իսկ նախընթաց ձայնաւորովն յունականն, թէեւ հայ բառն բոլորովին այլաձեւ է։ Բոլոր քոյրերն հնդեւրոպածին ճա (կտրել, ուտել) արմատին ներկայի ընդունելութենէն չինած են իրենց բառերն, որ հնդկական ձեւին վրայ աւելի ակներեւ է, մինչդեռ մեր հայ նախահարք նոյն արմատին վրայ ման (ուղ. մն) մասնիկը բերելով յօրինած են իրենց առանձ բառն։ Իսկ այս ման՝ կրաւորական եւ հասարակ բայերու անցեալ ընդունելութեան սովորական մասնիկն է քանի մը քոյր լեզուաց մէջ եւ հայ լեզուիս մէջ ալ յաճախ գործածութիւն ունի։ Տես Հնդ. Նախալեզ. էջ 128։

ՅԱԿԱՆԱԿ

Թէեւ գրեթէ անտարակուսելի է թէ յ հ չէր հնչուեր նախապէս, ինչպէս մենք հիմա կը հնչենք, այլ աւելի ի, սա-

կայն նոյնչափ անուրանալի է որ նախատառ յ երբեմն հի նուազում է . որով կրնանք ընդունիլ թէ յ եւ հ ձայներուն հնչման մէջ իրօք նմանութիւն մը կար եւ այնչափ տարբերութիւն ունէին թերեւս որչափ ունին նուրբ (spiritus lenis) եւ թաւ (spiritus asper) շնչով հնչուած նախատառ յոյն ձայնաւորներն : Հետեւեալ բառերուն մէջ կը գտնենք յիշատակուած նուազումը . հեղում եւ յեղում, հինգ եւ յիսուն (= հինգ-սուն), հաստանել եւ յատանել, հանգչիմ եւ յանգչիմ, հայիոյել եւ յայ յու (եւ հայ հուչ) առնել: Նմանապէս յաղել, յետ, յոլով եւ այլն թէ սկզբնապէս հ կը հնչուէին՝ առանց երկրայութեան է ամենեւին: Այս ճշմարտութեան կը համոզուինք եթէ անոնց լծորդները համեմատենք Հնդ . Նախալեզուին մէջ: Դարձեալ կը կարծենք մինչեւ՝ որ նաեւ ծանօթ յ նախդիրն հնագոյն հի նուազում է: Այս վերջինը ցարդ պահուած կը գտնենք ի հարցական անորոշ դերանուան հայցականին սկիզբը հի՞մ (= յիմ) որ դերանունական սահմանէն ելլելով մակրայակերպ սկսուած է գործածուիլ: Վերջապէս սոյն նուազումը կը հանդիպի նաեւ բառամէջքին, ինչպէս շայեկան = շահեկան գրութիւններն յայտնապէս կը ցուցնեն :

Թէեւ յ եւ հ իրարու նման կ'երեւին հնչմամբ, սակայն բնապէս չենք կրնար ուրանալ որ յ շունչ մըն ալ ունէինք գոնէ գոյզն ինչ տարբեր հէն: Բայց գործ է ցուցնել թէ մեր յ նախատառն քոյր լեզուաց նոյն ձայնին կը պատասխանէ նաեւ այն բառերուն սկիզբն, որոնք չեն օտար այլ բնիկ: Վասնզի կը տեսնենք որ դուստր լեզուներուն սկզբնագիր յ ձայնն մեր (ինչպէս նաեւ Յունաց) մէջ չէ կրցած անվթար սլահուիլ, այլ կամ անհետ չնջուած կամ զանազան ձայներու փոխուած է, որպիսի են լ, ա, գուցէ նաեւ զ (¹): Այդհաւաստիք կրնան զմեզ ստիտել օտարամուտ համարելու հայ լեզուի մէջ այն բառերն, որոնց սկզբնագիր յ ն քոյր լեզուաց նոյն ձայնին կը պատասխանէ: Այսպէս ստուգիւ յազել եւ

(¹) Այս նկատմամբ համեմատէ մեր Հնդ . Նախալ. գործին մէջ նիզ, նդել, նուռոր, ներ, նեղ, պատկ, պվող, աղդ, լեռդ, լոռդ բառերն, էջ 100—101:

յաշտ մազդենիկ կրօնին բառերն հայ չեն. բազդատէ պահ-
լաւիկ. պազանդ բառերն ուն. (զոհելդից) յագել եւ շա: յաշտ:
Նոյնակու կրօնական նկարագիր կ'երեւի թէ ունին յաւէտ եւ
ասկէ յաւիտեան, որոնք այս ձեւի մէջ եւ այս յատուկ ի-
մաստիւ միայն պարսիկ են: Համեմատէ նպ. այս = յաւէտ,
որ Աւեստայի մէջ յաւակեդադ (յաւիտեանք) հին ձեւով պահ-
ուած է: Վերջապէս նաեւ յովազ, նպ. այս անշուշտ բնիկ հայ
բառ չէ:

Ահա այս աներկբայելի իրականութիւններն ստուգիւ երկ-
բայելի կրնան ընել յաւանակ կամ յովանակին հայական սե-
րունդն, վասնզի եթէ հայ ըլլար ձ կամ լ սկզբնագիր պիտի
ունենար: Սակայն, որչափ կ'երեւի, նախատառ յ հայերէն
բառերէ թէեւ սկսած է խոխոտիլ, բայց բոլորովին տեղազերծ
եղած չէ յունականին սէս: Վասնզի յաւել, յաւելուլ, յա-
ւականել չեն կրնար զատուիլ կարծենք հնդեւրուսական ցն
(ձգել, լծել, տեւել) արմատէն, որ միանգամայն միւս քոյր
լեզուաց մէջ գեղեցիկ պահուած է նոյն եւ նման ձեւերով
ու նշանակու թիւններով: Մեր յաւանակ կամ յովանակին հետ
կը համեմատին նպ. այս եւ յօն (երիտասարդ, պատանեակ):
Առաջին պարսիկ բառն թէեւ հայ բառին հետ ճշդիւ նոյն է,
սակայն հայերէնն անկէ առնուած չէ. զայս կ'արգելու պարս-
կերէն նշանաձայն շ. Ս. Յնպէս որ եթէ ստուգիւ պարսիկ է
յաւանակ, մտած է Հայաստան հնագոյն գտւառականէ մը
կամ այն ժամանակ, երբ Պարսիկներն ալ Հայոց պէս գեռ
կը հնչէին նոյն բառն: — Հնդ. յուղան եւ զնդ. յաւան-
երիտասարդ կը նշանակեն, բայց անասնոյ կորիւն նշանակու-
թեամբ չեն գործածուիր: Զարմանալի է որ Յունաց բոլորո-
վին անծանօթ է խնդրական բառս: Լատինք ունին յունես,
գլ. յունես երիտասարդ, մանկամարդ, բայց յունես մատադ
ցուլ, որբ եւ յունես մատակ կով, երինց, տակաւ նաեւ ի-
մաստիւ կը մերձենան մեր բառին: Նմանապէս նբգ. jung,
որ յաւանակին սեղնումն է, չէ թէ միայն պատանեակ, այլ
նաեւ կորիւն, ձագ կը նշանակէ:

Այս ամէն հետազօտութիւնք երկբայական կը թողուն
յաւանակ բառին ազգային նկարագիրն, որ սակայն տւելի
օտարութեան երեւոյթ ունի՝ գոնէ տառական հանգամանօք:

ԹՈՒՐՔ ԼԵԶՈՒԻ ԱՐՄԱՏՔ

ՏՍ.Ր հնագոյն հնչմամբ ԹՄ.Ր (նեղ) բառին առումը կրկին է թուրք լեզուի մէջ, որ նաեւ արդի լեզուիս մէջ մտած է այս թաթարական լեզուի ազդեցութեամբ։ Նոյն բառին առաջին ու բնիկ նշանակութենէն կը ծագի տարալմագ նեղնալ, մինչդեռ ածանցական կամ նմանութեան վրայ հաստատուած խմաստէն կը բխին տարըլմագ, արդողիլ, բուն նեղուիլ, նեղանալ, նոյնպէս տարղըն՝ արդողած, նեղացած։ ՏՍ.Ր որ նեղ կը նշանակէ իւր սկզբնական խմասն աւանդած չէ մեզի, աւելի նիւթական ու բնական նշանակութիւն մը հարկաւ ունէր նորմապէս եւ ելած էր հաւանականօրէն այնպիսի բայական արմատէ մը որ չեմնեֆ, պիրզմեֆ, կերմեֆ կը նշանակէր։ Վասնզի այս բմբոնումներն աւելի նորմական են եւ տառնցմէ կրնար բխիլ նեղ գաղափարն, այսինքն իրը չեֆիլմիշ, պիրզիւրիշ։ Այս սկզբնական նշանակութիւնը կը գըտնէինք թերեւս պարզագոյն բա ձեւի մը վրայ, եթէ զայս կարենայինք թուրք լեզուէն միջնորդել, որ սակայն անմիջնորդելի կը մնայ մեզ։

ՓՄ.Ր (փայլիլ) ունի բաւական ածանցներ, ինչպէս փարլամոք, փարլաք, փարլմը եւայն։ Այս արմատն որ բնաձայն կ'երեւայ, զարմանալի կերպով իւր լծորդն ունի կարծես հայ լեզուիս մէջ՝ փաղ եւ փող, որոնցմէ կ'ելլեն փաղիել փող-փողել եւ այլն։

(Շարունակելի)

ՀՐԵԱՅ ԵՒ ԶՀՈՒԴ

Հրեայ Եհրանօս Հերրայեցի բառին աղաւաղութիւնն է՝ միջատառ ք տառին անկմամբ, որ պատահած է նոյն բառն հայ շրթանց վրայ յաճախ շրջելավ։ Իսկ Զհուդ, զոր հայ գաւառալեզուք ալ երբեմն կը գործածեն, Ցեհուդ (Ցուդա, Ցուդայական) յատուկ անունէն ելած է հնագոյն յ փոխուելով ջի, որ քանի մը նոր լեզուաց մէջ սովորական երեւոյթ մըն է։

ՀՈՂՄՈՒՆՔ

Երբ Ամենակալն Յաւիտենականութեան մշտալուռ անդնդոց խորտակեց գոներն, Հողմունք յարձակեցան միահամուռ եւ բռնեցին աշխարհիս չորս սահմաններն : Հոն ամեհի ծովի մը դէզադէզ մշտապինդ սառանց վրայ հաստատեց Հիւսիս իւր ձիւնասլատ գահոյքն, ուրիէ հողմասաստ Հաստչին հրամանաւ ահուդող կը սփոռէ սառոյց շնչով ընդհանուր աշխարհաց : Որպէսզի այս տիրապետիս բուռն ոգին մեղմէ՝ դէմ յանդիման ահեղ պետութիւն մըն ալ կանգնեց խորշակաբերն Հարաւ : Նոյն վայրիկենէն ծագեցաւ անվախճանական պատերազմ մը այս երկու հակառակասէր ինքնակալաց մէջ, որոնք բազմաթիւ դարերէ վեր կարծես միտքն ունին մահկանացուաց օթեվանն ինքնիշխան գրաւելու եւ ստէպ ամազոց գումարտակներով կը մարտնչին իրարու հետ սակայն գոռ Հիւսիս գրեթէ յաղթող կը մնայ միշտ՝ գանդրաթուիս օդաչու գնդերն արջաւասոյր մղելով : Իսկ երբ պետութեան անյագ ցանկութիւնն յադուրդ տուած կը թուի, կը լուէ շնչասպառ : Նոյն միջոցին երբեմն խաղաղասէր միապետն Արեւելք կը սկսի մեղմիկ յառաջանալ՝ քաղցրիկ սղոխներէ պատաժ . սակայն առժամանակեայ իշխանութենէն հրաժարելու փութով կը ստիպէ զինք երկդիմին Արեւմուռք, որ մերթ անոյշ հովերով հանդարտութիւն կը ծաւալէ եւ մերթ մըրկածին ամպերով կը խռովի՞ օդերն :

Դուն, որ տիեզերաց չորս անկիւնն Հողմոց հորդան տուած պահուդ՝ վարիչ Սջէդ չժողուցցիր անոնց սանձերն, հրաման տուր, որ սաստկացունչ մրրկացդ զայրուցքն որոտացած տուենս՝ հրացան բարկութիւնդ գուժեմ մահկանացուաց, իսկ քաղցրաշունչ սղոխներդ մեղմ երգած ժամանակ՝ պատմեմ մարդկան հայրենի գթութիւնդ :

Ա.

Ընդէ՞ր խռովեր էք երկրաբերձ ծառեր որ գունդ կազմեր նեցուկն էք իրարու գիրկընդխառն : Տապարապէն գիւղականք շատ հեղ թշնամանալից աչօքնկանակեցին զձեղ անշուշտ,

իսկ դուք իրաւամբ ծիծաղեցաք միշտ անոնց թեթեւամիտ
ամբարտաւանութեան վրայ : Հիմա ձեր հանդիստն ով հա-
մարձակեր է վրդովել : Բարձրավիզ գլուխնիդ ամպերէն վեր
խոյացած՝ երկրիս միջակէտն է կոխած հաստարմատ ոտուը-
նիդ : — Բայց այն ինչ աւեր կոտորած է տեսածս : Հսկայա-
զուն անտառներ լայնատարած բանակաց պէս իրարու վրայ
կը կործանին , մէկզմէկ կը տապալեն ու փլատակ փայտակոյտ
կը դառնան , որ երբեմն հողմախաղաղ երկնից տակ բարձրա-
յօն լեռներ գեղապսակ կը զարդարէին :

Ելէք սէք լերանց երկնամերձ կատար .
Օդոց սին դաշտէն վարէ զօրքն յառաջ
կատղած գոչելսվ Հիւսիս անդադար .
Արարածքն ամէն սարսափն է առած :

Երկրէ խիտ փոշւոյ ծառանան ամպեր ,
Ընդարձակ դաշտերն օդերու ծածկեն .
Հիւսիս սեւամորթ գնդերն է խմբեր ,
Որ ծածկեն երկինքն մահացուաց աչքէն :
Երկնասլաց արծուին մոլորած ճամբէն ,
Դիմէ արեւուն անմասոյց գաւառ .
Բայց մածեալ հեղձեալ թուխս ու ծուխս ամպէն
Գլորի գահավէժ անդնդոց խաւար :

Գետն ալ սեւ գոյն մը լուրջ երեսն առած ,
Վիթխարի կաղնին հողմոյն տապարէն
Խրոխտ յարձակմամբ լցոյ ուսն աւարած ,
Խաղայ սիդաճեմ պերճ որսովն իրեն :

Ճիչ ճիչ ճշելով խումբ ծիծուանց անդին ,
Փափուկ սրտիկնին ահ ու դող ինկած ,
Հիւղից մօտերէն գուժիւ թռչըտին ,
Փոյթ իրենց բունիկ դիմելով հոգած :

Թողէք անդ ու դաշտ , խով ու գերանդի ,
Ով գեղջուկք նայիք որ աճապարէք .
Երբ դեռ չէ հասած մրրիկն ամէն դի՝
Ապաւէն պարզուկ յարկիդ տակ առէք :

Տեսէք, անցաւ բանակին գլուխ
 Վէս Հիւսիսի ամպերու թոււխ
 Գոռ զօրավար ցրտութիւն խիստ՝
 Սնիսնայ սփռել ամէն դի վիշտ։
 Քստմնեցան սարք ան խուժանէն
 Երբ քերելով անցան վրանէն՝
 Պերճ հարաւոյ բերրի դաշտերն
 Հրով հեղեղով դնել յաւեր։
 Այն խուժ զօրաց աղեղներուն
 Տեսէք ոստնուն որչափ հեռուն
 Նետերն անթիւ լոյս բոցավառ,
 Են կապարձներն ալ անսպառ։
 Այն ցորենայ հասկաթուռ
 Պերճ գագաթունք առաթուր
 Կողսուած՝ արոգէն իրենց հետ
 Տանինգիւղից հացն անհետ։
 Իսկ տաշտագեղ աղնիւ որթ
 Հոսէ գետին արիւն յորդ,
 Իւր նետալից խոց վէրքէն,
 Ողկոյզ սրտին ջերմ խորքէն։
 Զձեզ հեռուանց, արտորայք,
 Թափսուր կալերն զձեզ, որայք,
 Խնչպէս կ'ողբան դառն հիմակ
 Թէ կամնասայլք, թէ մշակք։
 Հնձաններէն հեծկլտանք
 Առ ձեզ խօսին ոյզեստանք,
 Այգեգործին զուր մրմունջ
 Խեղդեն օդեր խստաշունչ։

Շարունակելի

ԱՆՄԱՅՐ ԴՍՏՐԻԿՆ ԵՒ ԱՆԴՈՒՍՏՐ ՄԱՅՐԻԿՆ

Մեր աչք ինչպէս կենան տխուր,
Երբ մէկզմէկ նկատեն լուռ.
Է՞ ինչ պատկաս մենէ միթէ,
Չոր իրարմէ խնդրենք սրտէ:
Գիտեմ այն դառն խորհուրդ, զոր գուն
Նայուածքովդ ինձ յայտնես տրտում.
Իմ աչաց մէջ փնտուես մայրիկ,
Քուկինիդ մէջ ես ալ դսարիկ:
Հայեցուածքի մեծ են զմայլանք,
Սակայն այսպէս նայող չըլլանք:
Աւաղ. աստ լոկ առատ արցունք
Փոխանակեն մեր խեղճ աշխունք:
Կտրեց կանուխ բախտ դժներես
Չքեզ կաթէդ, զիս ալ մեղրէս.
Մեր կորուստն որ տեսնենք կրկին՝
Ո՞հ. խեղճ մանուկ, նայինք երկին: